

մը ունիւ նրբ գետը, իր խօլ ու սանձազերծ յիշմարտւթեան մէջ, կ'աւերէ ամէն բան, կը զնուանդէ ամէն զոյութիւն, կը սպառնայ ամէն բանի, մարդը, հակառակ իր տկարութեան ու պղտիկութեան, կը կանզնի իր ոտքերուն վրայ, կը նետուի նաւակի մէջ մէջ, և ապատարարի գործը կը կազմակըրի, կ'անքեր փրկելու, հարստութիւններ խնայելու, ապահովութիւնը շինելու: Զուրեցը անէծ քններով լեցուն բիւրաւոր բերաններով կը քրփին ոտքերուն տակ, կը թշնն իր երեսին, հովը կը կուրցնէ իր աշքերը, և ան անվրդով ու համարձակ, կը յառաջանայ այդ սպառնալիքներուն մէջէն հան ուր լացերու ձայններ կը լսուին. հո՞ն ուր թշուառութիւնը կ'աղերսէ. և հիմա կը հարցնեմ. մ՞զ է մնձը, մա՞րդը, որ իր անձը կը ժտանդէ ուրիշները փրկելու համար, թէ գլուխը, որ աւերելու յիմարութիւնէն բռնուած, կը մոնչէ և կը քանդէ:

Այս հարցումը մէկ սպատասիան միայն ունիւ մարդը մէծ է խարութամբ՝ վասնգին զիմաց: Ա՛յ միայն մարդիկ պիտի ծափահարնեն այդ քաջալւթիւնը, այլ բնութիւնն իսկ, իր անզգայ կեցուածքին մէջ նըկատելով որ ան, մարդը, իր իր ամէնէն աղնառական մասը, կը գործակցի իրեն. ստեղծելու և գեղեցկացնելու իր գոյութիւնը. հրաշալի խորհուրդ մը, զոր բնութիւնը, իր գարաւոր գոյութեան մէջ, կը ձգտի իրագործել, կհանքը շինելով, գեղեցկութիւնը ստեղծելով, ձևերու և զոյներու ներդաշնակութիւնը դուրս բերելով անձեռ ու անկերպարան տարբերու խառնիճաղանձնանուանութէն:

Երբ ջուրերու այդ կոյր և բարբարոս թափը սպասի, երբ տարբերու յոգնածութիւնը վերջ գնէ այդ ամէնուն, երբ աւերումը, իր բոլոր ահաւոր մերկութեան մէջ, աշքերու առջև պարզուի, նոյն մարդը իրեն նմաններուն հետ, ձեռք ձեռքի տուած, պիտի կազմակերպէ վերաշնութեան զործը: Արտերը և մշակութիւնները պիտի մաքրուին իրենց տիզմէն ու աւազներէն, շէնքերը պիտի կառուցուին ու նորոգուին. քաղաքները պիտի մաքրուին, փլատակները պիտի վերնան, կեանքը պիտի վերսկի իր ծիծաղկու թարմութեանը մէջ, այդ ամայութեան վրայ, արցուքները պիտի սրբուին, խեղճութիւնները պիտի սփոփ-

ուին, և մարդը, համերաշխուրեան և եղբայրութեան երգը պիտի կանչէ երկինքի զիմաց ու երկրի վրայ, և մարզուն մեծութիւնը պիտի հաշակուի իր քաջութեան հետ, իր եղբայրութեան ու համերաշխութեան փափուկ զգացումներու արտայայտութեան մէջ:

Թո՞ղ բնութեան կոյր ուժերը մատնուին իրենց խօլ յիմարութիւններուն, թո՞ղ սոսկումը և աւելումը տարածեն ամէն դի, մարդը անվիճել և անսասան կը մնայ. ան համբերութեան մեծ ուժը ունի իր ներսը, կը համբերէ ան, կ'սպասէ իր կարգին, յամառ և յարատե աշխատանքով վերականգնելու համար վիտին գնցուած պատուանդանին վրայ:

Մարդը ստեղծագործութեան մեծագոյն և ազնուական ուժն է իր գործերու բարյական և հոգեկոր նշանակութեամբ, լեռներէն բարձր, աստղերէն մեծ, անհունութիւնն աւելի ընդարձակ: Իր քաջութեամբ, իր անձնազոհութեամբ, իր համբերութեամբ և իր համերաշխութեամբ ու եղբայրութեամբ՝ մարդը մե՞ծ է միշտ բնութեան ուժերէն:

Հետեւողութեամբ Շ. Վակների Երուսաղէմ Գ. Մ.

## ՄԱՏԵՆԱԿՈՍՄԱԿԱՆ

1. — ՆԱՐԻԵԿ, ԱՇՔԵՐԵՐԵՒՆ Ս. ԳՐԵՔԵՐ ՆԵՐԵՒՆԵՐ. Արդի հայերենի վերածեց ԹԱՐՔԵՐ ԵՐԵՎԱՆ. Տպ. Յ. Աղապլատ, Գահիրէ, 1926. 8<sup>o</sup> էջ 10 + 208.
2. — ՆԱՐԻԵԿ, ԱՇՔԵՐԵՐԵՐԵՒՆ Ս. ԳՐԵՔԵՐ ՆԵՐԵՒՆԵՐ. Աւանաբարսի վերածեց ԳՐԵՔԵՐԵՐԵՐ ԵՐԵՎԱՆ. Տպ. Յ. Մ. Միքիան, Կ. Պոլիս 8<sup>o</sup> էջ 10 + 550:

Հայ գրականութեան միջնադարեան շրջանին ամէնէն հոյակապ արտազրութիւնն է ՆԱՐԻԵԿ: Այս զիրքը հմայք մը ունի անդիմազրելի, այնպէս որ քիչ շատ գրական ճաշակ ունեցող մը կ'ուղէ ըգրադի նարեկով. իսկ անոնք որ կը օճական զօրաւոր խառնուածք մը ունին, անպատճառ կը հմայուին նարեկի ոգիէն և արտայայտութեան կերպերէն:

Աւրեմն Նարեկը պէտք է ուսումնասիրի թէ թէ իրեւ գրական զործ և թէ իրեւ աղօթքի գիրք:

Իրեւ գրական զործ մէկ համարի է ան իր սեպին և գարուն մէջ: Նարեկացի հղայրներ իրենց բոլոր տագանդն ու հրմատաթիւնը չուայլած են կիրտելու համար այս գրական յուշարձանը, գրականութեան մէջ չնդելով սովորական ճամբաներէն, և առոր համար Ենարած են խորհելու նոր կերոց մը և գրելու նոր ոճ մը, որ նախօնաց չունի Հայ Մատենագրութեան մէջ:

Նարեկացի Եղբայրներուն խորհելու նոր կերպը կը կայանայ մարդկային կիրքերը — բարսին ամենին ընդարձակ իմաստով —, ինչպէս նաև մեղքերն ու արգարացումները հոգերանօրէն հետազօտելու և ատոնց նմաններն ու նոյները, հաւասարներն ու հակառակները զտնելով Աստուածաշունչ մատեանին մէջ, իրենց հետազօտածները ատոնց հետ համեմատելու և ատոնց վրայ կաղապարելու մէջ:

Այս աշխատութիւնը կ'ենթադրէ ո՛չ միայն Սուրբ-Գիրքի լայն ծանօթութիւն մը, ո՛չ միայն խորունկ հմտութիւն մը Աստուածաշունչ մատեանը հասկնալու, այլ նաև Եթէ ոչ բռնի, զոնէ բռնոն ճգանք մը ոյս կաղապարումները յաջողցընելու համար:

ԱԱՐԵԿԻՆ նպատակն է խրաֆանչիւր աղօթաւորին հոգեկան վիճակին յարմարիլ, որպէս զի յանցումներու և մեղանչումներու վկանակութեան տակ գալարուող խիզեր, առանց բացառութեան և առանց գրկումի կարող բլլան իրենց ներքին կեանքը հոյելիրացած տիսնել այդ հոգեշւոնչ ողբերգութեան իննըսնաւոր զըլուխներուն մէջ: Պէտք է խոստովանիլ որ սքանչելապէս յաջողած է այս նպատակը:

Այսպիսի նպատակի մը համար ծըրագրուած գիրք մը, ինքնին պիտի պահանջներ ինքնայտատուկ ոճ մը, գրելու մասնաւոր արուեստ մը: Նարեկացիք գտած կամ հնարած են այդ ոճն ալ՝ օգտուելով հայերէնի ճնիւն և ճկուն յատկութենէն, բռներուն տալով հոգեկան զգացումներու այլազան նրբութիւններուն ու երանիներուն համեմատ, զանազանութիւն, պէսպիսութիւն, զոյն, երփն, երանգ, և զարձուածներու անզուսպ առատութիւն մը,

ակնարկութիւններու և այլարանութիւններու սովորական ու անսովոր շարայարում մը, և յաճախ այս ոճին զոհելով յստակութեան պայմանը:

Եթէ ՆԱՐԵԿԻՆ մէջ մթին յստակութիւններ չատ են, ասոր պատճառոր միայն արուեստական ոճը չէ, այլ նաև չափով ու կշռոյնով ատեղծարաններու ճիգը. վասն զի բոլոր գիրքը չափարերուած է, տարօրինակ խօսորումներով և բանագրուումներով, որոնք զես կարելի չէ ճշգել, թէ ուղղակի Նարեկացի Եղբայրներուն քերթաղական արուեստին խամութեան արդիւնք են, թէ ընդօրինակաղներու սխալունքներուն պէտք է վերագրուին շարք մը թելութիւններ:

Առէ 21 տարի յառաջ, Ճոյսի մէջ Նարեկանի և Նարեկի վրայ գրելու ատեն, Նարեկին տագաչափութեան վրայ ուշադրութիւն կը հրաւիրէի հետեւեալ տողերով.

—Այս տեղ Նարեկի յափարեցական օրէնքները ուսումնասիրել՝ գուրու է մեր ծրագիրէն: Միայն կ'ուզենք չլշտել՝ թէ Նարեկը չափարերական զրուած մըն է առնասարակ, նոյն իսկ Նարեկացիի յայտարարութեամբ: Ես չատ դիւրին է դիտել՝ թէ միօրինակ չափարերութիւն մը չէ որ կը տիրէ Նարեկի բոլոր զլուխներուն մէջ, ոչ ալ իւրաքանչիւր զլուխ բացարձակապէս չափառ գրուած է:

Աակայն ո՛չ Նարեկան, ո՛չ ալ Աւետիքան՝ չեն խօսած Նարեկի ընդհանուր տաղաչափութեան վրայ: Եթէ ոչ Նարեկանէն՝ զոնէ Աւետիքանէն կ'սպասուէր, որ այս կետը ուշադրութեան առնէր, երբ կ'ձառէր Նարեկի խրթնութեան վրայ» (ԼՈՅԾ, Նարարարեց Եկեղեցաղիտական, 1906, Հար. Բ. էջ 972):

Պէտք է դիտել որ Նարեկին խրթնութեան պատճառոր եթէ մէկ կողմէն մարդկային մեղքերու և աստուածային զըթութեան հոգերանական վերլուծումները եւ ատոնց կաղապարումներն են Սուրբ Գիրքի եղբներուն վրայ, միւս կողմէն ալ կիրարկուած չափարերական արուեստն է: Եւ բռտ իս, ասոնց վրայ զես պէտք է աւելցնել ընդօրինակիններու սխալներն ու վրիպումները, որոնք երեան կուգան Նարեկի նոյն իսկ լաւագոյն օրինակներուն իրարու հետ համեմատութենէն:

\* \* \*

Ահա՝ այսպիսի խրթին զիրքի մը աշխարհաբարացու մերը կ'ընծայուին Հայ ժողովուրդին Դպրեվանքեան երկու եպիսկոպոսներու, իրարմէ անկախ, աշխատութիւններով։

Այս երկու թարգմանութիւններէն ո՞րն է հարազատն ու յաջողակը։ — Անոնք որ այս մտահնութեամբ կը քննեն երկու Նարեկներուն թարգմանութիւնը, բոլորովին կը սխալին և անարդարութիւն կ'ընեն։

Թարգմանչական արուեստը զարմանալի է։ Ո՞րն է լաւագոյն ու ապահով մեթոսը մէկ լեզուէ ուրիշ լեզուի մը բան մը թարգմանելու համար, — տառականն ու բառականը, եթէ ոչ իմաստականը։

Անշուշտ ո՞չ մին եւ ո՞չ միւսը, թէեւ երկու մեթոսներն ալ իրենց առանձինն պիտին ու կարեւորութիւնը ունին։ Թարգմանչին ճարտարութենէն կախուած է ամէն բան։

Սահակ-Մեսրոպեան զպրոցին թարգմանիչները, զոր օրինակ, ոսկի հայերէնով թարգմանած են Եփրեմի, Ասկերեանի զործերը, բայց թարգմանած են ազատութեան, բնագրին տառին ու բառին կապուելէ աւելի՝ կապուած են ատոր իմաստին։ Ի՞նչ ըսել կամ ի՞նչ հասկցնել կ'ուզէ հեղինակը, այս է թարգմանութեան նպատակը, եւ այս մեթոսով եղած թարգմանութիւնը շատ յարմար և շիտակ է կարծեմ կոչել հայացում, քանի որ հայերէն թարգմանութեան վրայ է խօսքը։

Հ. Արօէն Բագրատունի Միլտոնի «Դըրախտ Կորուսեալը հայացուցած է զըրաբարով։ անզլիկէն բնագրին և հայերէն զրարարին միջն փոքրիկ բազդատութիւն մը բաւական է ցոյց տալու համար թէ ճարտար թարգմանիչը ո՞րչափ ազատ շարժած է։ Միլտոնը ոչ թէ թարգմանուած է, այլ հայացուած է։ Եթէ ունէ բնագրի հայացընելու ատեն բնագրական բառեր ու դարձուածներ դիւրութեամբ կը պառկին հայացի արտայայտութեան ոճին, ձեւին ու դարձուածներուն, բնական է որ նախընտրելի են ատոնք։ հակառակ պարագային թարգմանիշը չէ ստրկանայ բնագրին կաշկանդումներուն առջև։

Արդ, քանի որ նարեկի երկու նոր աշխարհաբարներուն առջեւ կը գտնուինք,

պէտք է ըսել որ անիմաստ է բնագրին տասինու բառին և զարձուածներուն հարազատութեան տեսակէտէն նայիլ ատոնց վրայ։

Այս, նարեկ, իրքեւ զրականութիւն, ի՞նչ ալ եղած ըլլան իր առաւելութիւններն ու թերութիւնները, վերջապէս հայերէն է, բայց մեռած կամ ի՞նի հայերէն մը։ Արդ մեռածը վերակենդանացնելու կամ հինը վերանորոգելու ատեն երր կը հանդիպիս ա'յնպիսի ատազներու և նիւթերու, որ կը նանան զործածուիլ նորին մէջ, շա'տ լաւ։ ասիկա բարեգէպ է. իսկ եթէ թարգմանիչը պիտի կառչի բնագրին բառական ու քերականական ձևերուն և պիտի բանազատէ իր ընթերցողը որ հասկընայ իր թարգմանածը, ասիկա եթէ ոչ ամուլ, զոնէ անօգուտ աշխատանք մըն է։

Խնդիրը կը դառնայ ուրեմն Նարեկը այսօրուան հայուն հասկընալի հայերէնով մը հայացընելուն շուրջ։ Վասն զի, տուանց չափազանցութեան, կրնանք ըսել թէ նոյն իսկ տասներորդ գարուն, Նարեկացիին ժամանակակից հայութիւնը զժուար կը հասկընար Նարեկին հայերէնը, բայց կը թափանցէր ատոր իմաստին, քանի որ ամէն մարդու հոգեկան վիճակին համեմատ գըրուած հայերէն զիրք մըն է։

Եւ պէտք է խոստովանիլ որ երր թորգոմ Եպիսկոպոս «արդի հայերէնի վերածեց» Նարեկը, իսկ Գարեգին Եպիսկոպոս ալ «աշխարհաբարտի վերածեց» զայն, «արդի հայերէնի և «աշխարհաբարտոյի տարբերութիւնը ի՞նչ որ է երկու թարգմանիչներու եւ ընթերցողներու մտքին մէջ, կարելի է ըսել թէ նոյն ատրբերութիւնը կը բարացուցէ երկուոքին ալ աշխատութիւնը։

Երկուոքին ալ նպատակը եղած է այսօրուան հայութեան հասկընալի ընել Նարեկը, և այս նպատակին հասնելու համար թորգոմ Եպիսկոպոս չէ նեթարկուած բընթագրական կաշկանդումներու, զործութելով հանդերձ բնագրական բառեր և ոճեր։ իսկ Գարեգին Եպիսկոպոս աշխատած է բընթագրին ոճին ու չափին հաւատորիմ մընալ։ Երկուոքին ալ նպատակը նոյն, իսկ հայացընելու մեթոսին մէջ տարբեր ըմբռունում։ և այս տեսակէտէն, բառական ճշտութեամբ չիտակ չէ ըսել թէ ոչ թորգոմ Եպիսկոպոսի «արդի հայերէն ոը այսօրուան Հայ ժողովուրդին հայերէնն է, ո՞չ

ալ Գարեգին Եպիսկոպոսին «աշխարհաբար»ը. բայց երկուքն ալ, Հայ ժողովուրդին այսօր Խօսած հայերէնին զրականացած ձեւերն են, և ճիշտ ասոր համար Հայ ժողովուրդը կը հասկընայ զայն, կամ, աւելի ճիշտը, կրնայ հասկընալ: Նարեկանեւու երկու թարգմանչական արուեստին զլիսաւոր տարրերութիւնը սա՛ է որ Թորգոմ Եպիսկոպոս, բնագրին կաշկանդումերէն հեռանալով, կրցած է յստակութեան կամ դիւրահասկընալիութեան կնիքը զրօշմելի իր աշխատութեան վրայ. իսկ Գարեգին Եպիսկոպոս՝ բնագրին հարազատութիւնը, նոյն իսկ չափարերականը պահելու նախանձախնդութիւնը:

Իմաստի, հասկընալիութեան կողմէն երկու քն ալ հարազա են, բայց բնագրական հայերէնի ծզդութեան կողմէն երկուքըն ալ հեռու են բնագրէն, և արդէն տարրեր հետեւանքի մը պիտի չյանդէր ո՛չ մին և ո՛չ միւսը իրրե թարգմանութիւն, կամ, իրենց իսկ բառերով, իրրե արդի հայերէն և աշխարհաբար: Վասն զի երկուքին մէջէն ալ միւնոյն տողերու թարգմանութիւնները, կարելի է աարերե կերպով թարգմանել, և ըստ թէ ա՛յս է հարազատը»:

Նոյն իսկ Նարեկացին ինքը, եթէ իր ժամանակի աշխարհաբարին ուզէր գերածել Նարեկը, պիտի չկրնար պահել բնագրին հարազատութիւնը թէ լեզուի և թէ չտփի ու կըսոյթի կողմէն:

Նարեկի գրական արժէքին հանդէպ մեր հայցումն ու գնահատանքը պէտք չէ որ հանդին երեւակայական չափացանցութիւններու:

Մեր իսնարհ կարծիքով այս լինալ Աղորազիրը արուեստակամ զործ մըն և իրեն գրականութիւն: Նոյն ինքն Գրիգոր Նարեկացին կամ Նարեկացի Եղբայրներ ուրիշ զործ մը չեն արտադրած, որ գրուած ըլլայ Նարեկի ոճով, ոչ ալ իրենց ժամանակակից զրականութիւնը ունի նմոյշ մը Նարեկի սեռէն:

Միաքս լաւ բացատրած ըլլալու համար ժամանակից ընեմ Ինցրափ Ներաշխարհը սա մեր ժամանակներուն մէջ: Ինցրափ ինչու չէ զրած կամ չէ կրցած զրել Ներաշխարհի հայերէնով ուրիշ զիրք կամ զըրուածներ: Ներաշխարհ շատ յաջող, շատ գեղեցիկ արուեստակութիւն (Affection)

մըն է իրը զրականութիւն: Բատ իս, նոյնը եղած է ՆԱՐԵԿ իր ժամանակին մէջ: Եւ ճիշդ այդ է պատճառը որ երկու զիրքերն ալ — Նարեկ և Ներաշխարհ — շարունակութիւն չունին ոչ իրենց հեղինակներու կողմէն, ոչ ալ իրեւ զրական արուեստի իրենց ժամանակիցներու կողմէն: Մեկ խօսնվ գրական դպրոցի մը արդիւնք յեն ատոմ, այլ անհատական արուեստական սիգերե ծնած ըլլաղակիր զարձեր:

Մենք անկեղծօրէն կը չնորհաւորենք մեր երկու Սրբազն Եղբայրներուն այս հոյակապ աշխատութիւնները. վասն զի Նարեկով զրազի՛ կը նշանակէ ապրի՛լ Նարեկի ողիով: Եւ այդ ողին է որ ներշնչած է երկուքին ալ, որ «Ի խորոց արքի խօսի ընդ Աստվածոյ»-ները կնքուած զիրք մը չմնան, մեր ժամանակներու հայութեան առջեւ, մարդարէններու տեսիլքին մէջ կնքուած մատեանին պէս, կամ լոկ իրեւ գեղեցիկ անուն մը, որուն բուժական թլացքի հմայքը միայն կուտայ ուամիկը, եւ զիտէ որ խրթին, բայց հօգեշահ Աղօթազիրք մըն է Նարեկ ըստածը, զոր հասկընալ ամէն մարդուն բերանը չէ ինկեր:

Բայց ո՛չ: — Նարեկը այսօր երկու պատռուական հոգեռականներուն խնամու աշխատութեամբը ամէն Հայ բերնի մօտ ու մատչելի եղած է գեղեցիկ ու հասկընալի հայերէնով:

Նարեկին մատենագրական, լեզուական, մեկնողական ու վերլուծական արժէքները ցայտացնելու համար՝ երկու թարգմանիչներու կողմէ կատարուած ուսումնասիրութիւններ, որոնք զբուած են երկու զործներուն ալ սկիզբը, և տրուած լուսարանութիւններ, մծածակս պիտի նպաստն ընթերցողներուն որ ո՛չ միայն աղօթեն Նարեկով, այլ նաև հետաքրքրութիւններ, որոնք զբուած են Նարեկացի Եղբայրներու կեանքով ու անոնց զրական արուեստով:

Զերմապէս կը յանձնարարենք այս Նոր Նարեկները Հայ ժողովուրդին, որ զովող մը (Vade-mecum) ընհն զայն իրենց ներքին կենցաղին մէջ:

Աղօթքը քրիստոնեայ հոգիներու մաքուր սնունդն է: Նարեկին աղօթքները կը հայթայթեն այդ սնունդը:

Նարեկը՝ տաք, համակիր, չունչ մը ունիք, և մենք Հայերս միշտ պէտք ունինք այդ չունչը: ԲԱՅՑԵՆ, ԵՊԻՍՊՈՊԱՍ